


Empressmuseum



10-トト 24

20 (S) O P U S U M

1850

የኢትዮ-ቃ-ቤንግዥ-ተኞች

ԵՐԱԾՈՒՅՆ - Կայսեր Շնորհադրտիւնը : Օմանաւ ան առջևա-
թեան համար շինուած մենք դիմուակը : Եռակեալութեալը տար-
ցնելու : Գիտ : — Լուծարութիւն ու Անհարիկ : Ամեր լուրեց
կազմակերպութիւնը :

ԱՄԵՐԻԿԱ. Հրեաներուն ի բարերդասնց մասնելու խնդիրը
Սարշահուն դրամանեղանին պնդակէ Պուշչի գեղարվանը Շէշտ

ՀԱՅՈՒԹԻՒՆ - Եկեղեցականներուն հետ և զամ վիճակներ։
ՀԱՅՈՒԹԻՒՆ - Թագավորական պատկերներ։ Հայ արքա ԲՇ. առ
հարդի կ եղէլ։

セトウシム

ԳԼՈՒԽԱ ՕՀԱՍՏՈՒ 19

Կառուս Իմբ կրօնուց իր Եղբարդն ու Կրիմնե
կամովն էլու Արքանացէն գետ ի ԽՍ. Տամբով և լուս,
ուր քանի մը որ Կենաչեն ետիւ Ասպարուրկ է. Ինս
պրուդ պիտ որ եթէայ էւ ամսոյն թերթը դարձեալ
մայրաքաղաքը որիտ որ դասնայ:

— Ունապատի. Տառեան Յովհաննէս ամփրացն
Օսմանեան աշբութեան համար և ինչնու շնորհած
մէջ դիտակը առերզ բնեցած ըլլովակ, մայրաքա-
ղաքին առաջարացնութեան ուսուցիչը ուր է իմբրով
Հուանեղաց լիագիրներուն մէջ անոր վասի առղե-

կուլտիւնները կու տայ :

Գրեթե երեք տարի կայ որ լցագիրները 71/2
մասնաշափ արածագծով բայօսութեան դիտակի մը
վկայ կը խօսին եւ զամփիկա իրրեւ իր սեպմի մէջ ա-
ռաջին կը համարին . հիմա ան գործիքն ապուած
առաջնութիւնը ան չմնաց : — Քանի մ'օր յառաջ
նցին համար ու ժրանոտն արտեսուառը (Քըլօսով)՝
որն որ իսուանի ամեն ան կը լուսաբռնի , աւելի մէծ
(101/2 մասնաշափ արածագծով) գործիք մը լցնե-
ցուց : Ես գործիքը՝ որուն նման խիստ քիչ կը դրա-
նուի թէ իր մէքենական եւ թէ տեսարանական մա-
ստրուն կազմաքրով և բրոսորդի առաջին գործարան
ներուն շնանաճն կը համարի եւ քանի մը բանեն
մէջ զանոնք կանցնի ալ : Եսկէ եռքը աստղագալին

զըրծիքն հաստատուն աստղները ինչ առավճակի
պայծառ ու մըշափ մէն ցուցվնելը աստղագրաշխակմ
եղանակաւ կը սուրազբէ, ու վերջ կաւեցընէ
Աս զարմանարի դիտակին մեր կընթացին մէջ եւ աս-
րւցս աս ժամանակին մէջ որ շատ քիչ պայծառ ու
խաղաղ ոչ կը պատահի, այսպէս ազէկ ցուցընելէն
կրնակը հետեւ ցընել որ կօստանեցինս պոլոյ պայծառ
կիմանցին մէջ, որուն համար զգքիքը շնուռուծ է
հօսկից շատ աւելի առէկ զորոցութիւններ պիտո՞ր
կատարէ կազմուածքին մէջ ամեն քանին աւելի սրաւ
շիմ է շարժման ժամացոցը՝ որն որ Երկասպին կտան
եղանակաւը շնուռուծ է, այսպէս որ մինչեւ Տիգա-
շնուռած ամէն առ անդակ գօռնի հները կ անզնի ու ք

որ բարձրացըն Դու ո՞վ աս սպանչելի դորի իրեն համապատասխան աշխաղական մակար գոտու ըստ այս, ան առեւ անտարակցոյս գիտութիւնը իրեւելի հնատութիւններ կ'ուժենայ:

— Տէպութեան շաղեկագները ձմեռը սաքցը-
նելը փորձը Պր. Այսմէրին եօթ դտած դիւտով
աղջկ յաջուղերից առ ձմեռ պիտօք սկսուի ի դրձ
դրուիլ. բայց գիւտը դրուի երկիրներու համար ծառ
ծոկ պիտօք մնոյ, միայն Պր. Այսմէրը յանձն ա-
ռած է բոլոր աւստրիական շոգեկագները առ անց

Արդութիւն մէ Անհետիկ գիտեաբինք քաղաքաց
կան ու զինուորական կռուավար Հեծելապետ Շուբե-
ռի սեպուհը իր որոշանուեն հրաժարեցաւ, որու
տեղը կայսրը Հեծելապետ Կարմրուպարի կոմիս դրաւ
— Ա հրօնա, Օգոստոսի 12: Առ օրերս զեկու-
թեաբերնին բռնուած 12 աւաղակներէն 7 հոգի
հրայանով սպաննաւ կցան, իսկ նը՝ 20—18—է
տար ան թիարկութեան (Ք-քէլլ) դատավարութեան:

— Միլանի լրագիրները իբրև։ Հաստատուն աղբարձր առաջ կը հաստատին որ Ատելիան արքի գործադր՝ որն որ 1841ին Լոմպարտն ան-Անդեսունի ամդաւաները եղած առենք ժողովրդի ան շատ հաճի եղած էր։ Կանչուած է Լոմպարտիայի քաղաքական գործքներու պաշտօնը լաբելու համար։ Միլանի պաշտօնական լրագիրն այս առ մօսերս նցը լուր իբրև հաստատուն կը հրատարակէ։

Февр. 9. Октомври 13: Г. днко Убън азъдълътътъ фо-
гулърътъ Мълъмътъ 180 азъдътъ дълътъ сълътътъ. Ръ-
зътъ съзътъ фарътъ бълърътъ ръзътъ бълърътъ бълъръ ръзътъ
и тътътъ. Г. днко 11: Есънътъ азъдътъ сълътъ и вънъ

ցրուցաւ : Հասցյա Արք հանգուառա օրերը պատ
— Ազգային ժողովցն զանազան կողմնակցութեանց
պատկանաւորները առ հանգուառա որերուն համար
պար, այլ ընկերութիւններ շնչեցին, պանապարքան
կողմնակցութիւնը 10 դեկտեմբերի ըստած շնչե-
րութիւնը, օրինաւորութիւնները՝ Ազգային իրաւուն-
շնչերութիւնը, խոկ չպատուոր հասպատկապէտա-
կաններէն 7 օգոստի մեկ հաւաքակառքատօնին միա-
քանութիւն կազմէցն, որն որ հանգուառա ժամա-
նակները կառավագրութեան գործքերւն վրաց պիտի
հնիւ :

— Եռդ, Սաբրինը պատերազմի, վաճառ սկսան ուղիւնան ու Համարակաց շինուածոց պրոցեսնեամեր բառն բնիկ քահայք անոյց 12ին իր ճամփօրդութեանը սկսաւ։ Առ Ֆակտորդութեան մէջ անդեւու պիտառը տեղի լին առնենք նև։ Օգոստոսի 12ին Փարիզին Պոլեքի լրայէն Տիժուն, ուր ամիկաց ըլլուտ անելու Հանդէս ու գյուղ Հանդէս սկսուր ըլլուտ 14-ին անդէւու հան, Շանը ահա ու ինչու ու Մա-

1. իսունէն զեա ի 1-ը-լը-Սովորի համերապիտոր եղէ,
ու պուր պիտոր կենաց . 18ին 1-ը-լը-Սովորի էն Տո-
մի վրայէն Պրզանտոն պիտոր երթայ , 19ին Պրզան-
տոնէն պելիսոր , 20ին պելիքորի էն Միւկհաւորի
վրայէն Դորբար , 21ին Վալմարէն Սզրասորուր , 22ին
Սզրասուրուր պիտոր որ կենաց , 23ին Սզրասուրուրէն
Ասորդոր , 24ին Ուրպուրի և անսի , ուր զօրահանգը և
պիտոր ըբայ , 25ին ու 26ին Կոմորի էն Մէս , 27ին
Մէսէն Ըալոն-ուր Մառն , իսկ 28ին Հանիկից զեա
ի Փարփած Համերապիտոր եղէ :

— Փարբեցն Օգոստոսի 10ին աստիճի կը գրեն :
“Հու տեղու պատաքց Կորպի Երեւայիներու նշաններ
կան : Քանի մը շարումն յառաջ Պ. Խիերին Անդ-
զիս Լուդ . Փիլիպպոսին այցելումն ան գացած ա-
տենը, ժամանակ ո՞և Տեղու ապահովութեալ ուղեց ;
թէ Պ. Խիերին ու Յանիարդ ու թիւնը քաղաքական
վախճան մ”ոնեցած չէ . բայց շատ քարաքադեալ
մօրդինի Ժամանակ ո՞ւ Տեղուն ըստին չէին հրցան
հաւաալ . որովհետեւ անոր զրուցածին հակառակի
հաւաական կ'երեւար, և ոչ թէ միայն Լուդ .
Թիրիուրասին Ծամակաւ Խիերի : Նս Խառապութեալոց
վախճանը որիշ բան չէր, բայց իթէ Օգլեանի
ու Պուրապոնի ցեղերն իրարու հետ միավանել : Խոր-
հրզունակ մէջ որոշունք է, որ Հանագրի գուրսը իր
հարցը թագաւորական զահուն վրայ նատեցնեն, ու
Գաբրիէլ կոնը (Առջ. Փիլիպպոսին թառը) մեռու
ժառանգ ընեն : Նս Գաբրիէանու Շանգրի կոնը Ֆր-
ման Ախուսուուն կ'ենք և որ Գաբրիէայի մօրիկ ըստայ,
որովհետեւ ապան ատենը կրնաց ասից շագենաուք
Դաշտիա մնանիլ, ու շոգեկանաք Ֆէ ժաման . մէջ
Քարեց ըլլալ : Եատ պիտառ որականը ու Օւշեանեանը
Ախուսարըն կը ժորովին, որոնց մէջ երեւելի է Պ.
Խիւց : Ս. Գերիննենոփ արուաբանին մէջ, որուն
ընակիններն ըստ մէծի մասին օրինուուրական են
մէծ ուրախութիւն կը ամենուի, պանդոկները կը նո-
րոգեն, մասկարանները կը մաքրեն, որովհետեւ ա-

մեն մարդ եղբարդ հոգովս թիւն համարեսին կը ապա-
սէ : Ըստ մարդի լի խաղաղը պիտօք երթան, որ
Համազօրի կոմին նորհաւորութիւն ընեն : Ամանց
առ ապագային շնուրապարք անհաւատութեամբ մը
դրս խնին կը շարժին, բայց ուրիշները կան, որ միտ-
չեն ևս գ. Կարուենին վիճակին վրայ կը խօսին
ու կը հաստատեն որ եթէ նորոգութիւն ըլլարու-
ըլլայ լուրդ նարող ու երեւելի մեծամասներէն մեկը
պիտօք ըլլայ: ու մեծ որոշակոն ու մուտք պիտօք
ըլլուունին է լուրդ:

— Ըստուն (Գերմանիայի քաղաքացի) Երկամբի ճամանակներու վկայ ժամանակ կը լիքա, ուր Գերմանիայի ամեն կազմերէն առ Անդրկա մեջ տուղեակ մարդուն խօսկուած էն: ու Ասկոր Ամբուղու առ ժամանակներու պատուածաւ որևէ որևէ ամենն աղ Թարիզ Հրանքեց բարձր ճամարգաւ թեան մեջ զարուն է: թէ և ու գառնալուն ծախքը իր վայ առնելուք: Գերմանացի հարցերը 110 չոդի լին, որուր Եւեղդիայի վրայէն Փարթիկ եկան: Գողէէն Փարթիկ Եկան շոգեկառը ցըս մընելու համար ունակ շաւու զալած էր, որ 1 ժամ. մեջ 12 գերմանական մզն ճամփայ լրած լր Հիւրիզ տնօսու մին բատին բաժնի և զան բոլոր քա- դարը պարսկեցան, երեւելի շնչկերն ու Բաղդադի անսենեց շքնաղ մանդաբանները անսան: ու Ռայֆ շիւ Եւմորդ օքք իր հիւրիզուն փառաւոր աերգան մը առուու, որուն շատ երեւելի անձինք ու պաշտօնատեազր ալ հրանքուած էն, ու Գողջիւա- ցիկ Գերմանացոց, և Գերմանացիք ալ Պարցիա- ցւոց կենական թեան ու յաջողութեանը դիսի իսն ու բարեմասդմուն թեանները ըստ:

11-6-9-9-1

1 Առաջն. Օդուագու հ: Նրեկուած պատգամասը
բաց խորհրդ եւան մէջ Սիր Վելիկուն եւ քոնի մը արթի
պատգաման անուագներ՝ Հրեից խորհրդանոց մանեղուն
դէմ քանի մը ինձնեմ բցին: Քանի մը խօսակցուց
թիւններէն եւաւ ընդհանուր փաստագրանը առ եր-
կու որոշումն ըրաւ. Ա. Պր. Խօնդ շիլտ իրաւունք չը-
սի վէճի մը առևն խորհրդանոցին մէջ նստիլ կամ
իր կարծիքը տու, մենք որ օրինակ՝ համեմայն եր-
գում չենք: Եւ Ի. Խորհրդանոցը իր ճօսաւոր նշա-
նն մէջ նոր երգման ձեւ մը պէտք է շնչել որն որ
նաև Վանդպայի թագու հոյն ձընոց հպատակներուն
համար այ համաձայն ըրայ: Փաստագրանը միանգո-
ւոցը ծանոց որ առ երկու որոշումներն իրարկե ա-
մաննեն: Բնի կոնխում չընմին, ասաբ Եւ խրաբանչիւր
պատգամանը որ կրնայ զանոնք զատ զատ մնանի կամ
մերժել: Ըսկէ եսքը պր. Հիւմ խօսեցու սկսու
եւ իր յառաջուան օրենպը բարուցածներու համար
բանց առաջարկութիւնը կրկներից ըստ: Արդիշ-
տես Պր. Խօնդշիլտ Հին կոտակարանի վկայ երգում
ըրաւ, իր խօնդն այսպէս համաձայն ըլլալուն համար
եւ երգման խօսքերան մէջն առ բառերը՝ “Իրիս-
տանէի մը ճշխարիտ հաւատքն վկայ, դաւր թողա-
րապա, որով երգմանն կատարեալ ըլլալուն վկայ տու-
րակցու ծագեցաւ, կոտածարկիմ որ խորհրդանոցին
մօսաւոր նստին մէջ օրենքը մէկներու օրէնք մը դրսւի:
Հրումին առաջարկութիւնը քանի մը հօգի պաշտօպա-
նեցին, շատուրն այ գէմ խօսեցան եւ երկայն պիշտա-
բանութենէ եւուը 101 քուէի գէմ 163 քուէ ով մէր-
ժուեցաւ: Իսկ ընդ համար փաստագրանին որաշումներ-
բան առաջինը 92 քուէի գէմ 166 քուէով, եւ
երկրորդը 106 քուէի գէմ 142 քուէով ընդու-
նուեցաւ: Ասով Հրեից խորհրդանոցին մէջ մանեղուն
որոշումը մօսաւոր նստին մերը պատեցաւ:

— Ենք զիսկանդ գրամատեղանին մերժեն հաշիւ
ներուն նպացընթ շրջանի մէջ և լատ թվով է ստական
մերժ առեւները 192,515 սդիումին աւելցեր, եւ
բոլոր գումարը 20,760,775 միանութ սդիումին համեր
է. + առոր հակառակ գրամատեղանին մերժող ստական
69,011 սդեռումին նույնացընթ հիմա միայն 16,841,741
միանութ արևույթին մնայն եք.

— Պայման պատգիրը ամսոց 12 գրութիւն գետապահ
Պունդին առաքեածն է ըստ Բարձրագույնին արուած ծառ
Նույգապիր մը կը ճարատարակէ սրբուն մէջ գետապահն կ
ծանուացնել որ ինչպէ Հայկակի-Հայոց ազգի ինուրով
Համար ամսոց 1/5-ն Լուսուն եղած երկրորդ խորհուր
դին արձանագրագիշեան (որուն ամսոցն 2/5-ն աերո-
թեանց գետապահները սառարագրեցին) չիկնար մաս
նակից ըլլալ, որովհետեւ անոր որոշումներն առա
ջին խորհրդին որոշումներէն առարկել ըլլայով, և ան-
խաղաղութեան դաշտինքն ալ համաձայն շնէ:

ԱՐԵՎԻԿԱՆ

ԱՅՐԵՎԱՐԹՈՒԵԾ ու ԵԿԵՂԵԿԱՆԱԳ ԱՅ ՃԱՎԱ
ԳԵՎԱ ԹՐԻՆՔ ԱԽՆԴ Պ ԲԱՋԱ ԵՂԵՌ ԽԵԹ ՊՐԱՅՄՈՆՆԵՐԻ
ՃԱՀԱՆՔ ՊՐԱՅՄՈՆԱԿ ԱՌԱՆՔ ԵՎՐԱ ԱԵՐՐԱԿ : ԳՈՎ
ԵՐԻՆԻ ՔՐԱԳԻՑԻՆՔ ԱՅ ՔԵԿՈՐԵՔ ՊՐԱՅՄՈՆԹԻՆՆԵՐՈՒ
ԸՆՈՒՆ ԵՆ, ՕՐԱՆՔ ՄԵԿ ՀԱՄԱԿՎԱ ԿՐ ՀԱՅԱՆ ԱՆՆԵՐ
ԽԱՉՔԻ ՊՐԱԿՐՈՍ ԱՅ ՃԱԿԵՆՔԻ ՊՐԱՅՄՈՆՔՆՔ ԱԽՆԴ
ՌԵՎՐԱ ՊՐԱՅՄՈՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՄԱԿ ԱԽՆԴՎԵՐ ԲՆԿԱ
ԵՐ, ԱՅ ՀԱՅԱՐԴ ՎՐԱՆ ՄԵՐՋՄԵՐ՝ ՃԱՀԱՆ ԳՈՎԱ

Հասաւ, բայց չուզելով իր կերպուց ոյ իրաւաց զեմ
տուած առաջարկութիւնը եւ ևնաւ անգ գեր քրան-
անիքին բանարկաւ թեան զործակցութիւնը եւ կաւ-
չել իրաւոյժանահայոց քահանան որ Անգլիա կրօնաւոր
մին էր, անոր արձակուու ու վերին թօշակ տալլա-
վացաւ, ուստի եւ առ կիւրոժ մեւու։ Ասոր վայ-
ժուազակեան մեջ մ.ծ յօւզմանք մը միսաւ որն որ
աւելի մեծացաւ, երբ որ գեր քրանասնի Դուրսին
արքեպիսկոպոսն ալ արգելեց որ Սունդու Բաղրամին եւ
ին զարկան թալուու չըլլացաւ ։ Եայց ես զաշօնեաւ

ներուն թափանցելին ստիպուելը զիջաւ, և ըստ որ
Անեկո Խոզպյեն բով գունուղիւրէն անմեր զայ չեցին
(թնձաբեն կը ըստ Եպ. Ա. Ա.) թէ Խանդա Բառաւ մեռնեց Ե
քանի մը լայրին ան յառաջ դուռցան ըլլաց որ կոմիտ,
վիկե եկեղեցւոց դուքը մեւնի կ'աղիմ, ու որարարաս
էօն իմ տուունձնական կարծիքն ու զատառանս հոգ
մշակոն եկեղեցը ո՞ն ու անոր տեսանեթի գիխոյն վճռո՞ն
առկ ձեռ ։ Իսպ առով խոռոչութիւնը չըպարհեցաւ.
Ս. Կարորոսի Արքմիջներուն զէմ ժայլվուեան դտ-
նութիւնն երթարաք աւեցաւ, ժողովորդը զիւ-
ս ամարութիւնը կը ստիպէր որ աս կրօնաւորդները
քալըրէն հեռացընէ : Օրաշանտեաները խորհրդի
մասն, թէ իրեն եւ թէ Հասարական ինեան զիխու-
րուելը ժայլվուեան յայսարարութիւնները հոտե-
ցն որ հանգարանն ու տեղի բնին բառանմաւ, բայց
կարեթի չեցու : Ժողովորդեան կողմանէ մէկ սպա-
նաթից աղերսապէր մը եկաւ, ո՞ն որ խնդիրն որո-
շեց ։ Յուսունեաները խոռոչորդներուն կամքին զի-
ջաւ ։ Քիչ մը եռոք քայլարական ու զինուորական
պաշտօնաւութիւնը եւնան վանք դացին, ու կառավա-
րութեան որոշումը վուրեն մէշ բնակուլ կրօնաւո-

կր պարտաւորին : Առողիքի շատ ցաւակի բանէ տևս նեկը, որ տանիկ հորուստ ժողովով էնթագալու մը իր պատկերաց հաւաքումը կուղէ ծախէր, որն որ Հօլմանայի դարքաներուն իմարդաւուներուն ամենէն աղուօր կտրնելոն ունենալուն համար շատ յարդի է, որոնք ասջի թագաւորիները այնամի վահթով անմանգ ժողքած են : ՄԵՇՔ որ տանիկ պատշեցի զօրքքը ուսարականենքու ձեռք պիստոր անցնի ; ու Հօլմանայի այնուահան հորուսաները տանիկ գտնեն մը իրենց երկրին մէջ առնչելու ովին ու հորենաւ սիրութիւնը շունին : Հոյսնացոց հնի ազգակին ու զին իրան մարուծ է, ու ոն ասջի դիտեականութիւնը եւ եռանդը չկայ : Առ պատիքոց թանգարանին մէջ կան 192 պատկեր՝ ինք, իսկ 162 նոր գորգուներէ . . . 70 նկար, 60 որդ արձան :

III. THEORIES OF THE CULTURE SPHERE

ԵԶԳԱՅԻՆ

Աշխարհի լուսաբար ու զարդարաց պատճենները
(*Comparative Phil., 8th v. p. 28 & 30.*)

7. Հայոցներ, Օքտի առաջական, բաւարձութեան
և առէ-պատկան, զըն որ 1813ին Սպահանի 28ին հիմ
նեց օք. Խ. Յ. Մէլիք Սէլլումեանց ու ամէն շարաստ
կը ապօտ եր Պէտքանիքա Ծարդածունեաց ընկերու
թեան ապարանիք, ասքեկան գինն էր 125 զուրուց
կանինիկ, զիբըր մըրինն քիչ մը պղոփէ եր, իսկ
զիբը մէն : Ըստացին ու հոդին բաւական շափառ
բավիրն ու մանաշառ ու թիւն ուներ . իր թշորէն ճըր
հետջեատ կարգի կը մաներ, կը մաքրուեր ու աւել
ց ճիշդ եւ հասաւառն կերպարունք մը կը սամանար
իր նիւթը զրելի է Արարատեան Նշանուուն նիւթե
րուն նուն, միայն կարգի կազմնեւ տարբեր եր, բայց
ան ալ օրէ օր աւելի կը հասաւառէր : Քայլարական
մասին նկատմամբ առ բան իրեն սկզբան ուներ
որ նախ գիւտարաբար Տաճկաստոնի վրոյ եր, եր
կրօրդ՝ տէրութեանց խնդիրներուն մէջ մասնելի
կը զցուշանար ու մասր համար ալ բանը շատ կուրք
կը կազէր, առոք բնականապէս նշյն մասը այնշաբ
կուսարեալ չէր բայց : Հոյութառակը զորն որ պիտ
Մէլիք Ալումանց խնդրան երկու տորուուն համար
մասն առ մէն եր, չըրբորդ տորին ալ մետու, բայց
ետքը պիտունեան պահապութենէն ստիպուեցա
գողորիլ:

8. Ταξιδιώτες, Οργανιστές Εργαζομένων και γλύκερο-βιοτελές, των γυναικών, των παιδιών και των ηλικιωμένων γένους: Η μεταναστεύση στην Εργατική Συνοικία της Αθήνας είναι ένας γεγονός που αποτελεί μεγάλη προστασία για την ασφάλεια των πολιτών. Η προστασία της Εργατικής Συνοικίας γίνεται μέσω της διατήρησης της ασφαλούσας και οικονομικής ανάπτυξης της περιοχής, με την επιβεβαίωση της ασφαλούσας ζωής των πολιτών. Η προστασία της Εργατικής Συνοικίας γίνεται μέσω της διατήρησης της ασφαλούσας και οικονομικής ανάπτυξης της περιοχής, με την επιβεβαίωση της ασφαλούσας ζωής των πολιτών.

Առաջին գումարը կազմութեան շաբաթը մէջ մը կը տպուեր ամբողջ քառածաց թերթ մը, տարիեան դին եր 24-ում իի (դրիթե 240 զարուշ), գիրն այ մէջ հասարակ գրեն մէծ է կը զարդարուանի աշխարհաբարր, օրմ համառա պատուի մը վարդ կը դնենք: Խոյց շատ չանցաւ, 1846ին սկիզբ է Հանդ կարևոր Հայոց գովիճի տիտրուակին համեմա՞մ մը զայն պարզ գրարարի փոխեցին, օրուն մէջ տեղ տեղ հանու դոց աշխարհաբարրն նշմարտակներ առ գիտ կ'երեւ ան, ննացէս նաեւ, աշխարհաբարրն մէջ ալ առջին անդին կրապար կոտորներ կը խառնեն հեղինակիք: Աս վերջին կերպով մինչւ 1847ին վերջիւր շարունակուեցաւ, որ առեն զգաբար գէղով մը դադրեցաւ, բայց առ վեճակը գրեթե տարբեր առ գիտ է ից, թէ լուս որ Պր. Ռ. Թուղթուպեանց 1848ին դժմարութեանց արդութեամբ, յաղթելով 1848ին Անգլիական նոյն լրացիրը գարձեալ միաւ հրամարակել նարանոր կարգադրութիւններով բայց քանի մը իրավունքի ներքաներ ալ ըրու, անու նոր լրաւ: Եւ աշխատանք առաջաւած է ան միաւ ներկու շաբաթը միանց ամ տպելու, որուն համար ալ կ'անել ցընը: Հանդպատուած լինեածէք, իսկ բահակիրաբ Առաջաւած և աշխատութիւնն, տարեկան դին Առումի:

Ես մի թիւ քննելով կը տեսնե՞ք օր քաղաքական
ժամանեած կատարելու ժեան ու շարունակեալ ամբող
պատճեն թեանն այնչափ միտ չըդներ, ոյլ առելի կ
ընկայ բարցյական, բանստիքական, անհետական ո
զուարծոց հստուածներ հրատարակել, եւ գլուխու
բարքար իրեն պարուն կը սեպէ Հնդկաստանի Հայոց
ազգային անդաման Խնձիրիներուն մոռ խօսի, ապ

դաշին դէպքերը, աղքաղին որոշումներն ու դպրոց-ներուն միմակը ծանուցանել, հանուղայի Հայոց ազգային հոգին պահել ու վայել: Ասանկոյ Նոյն յաղթիրը կրկին նկատմամբ մահաժամեց հարկաւոր կը լսայ, մեյ մը Հայութաւամին Հայոց համար, մեյ մալ անկից դուրս եղալ բուն աղջին համար, որ իր ու սակաւաթիւ բայց անուանի ու արդիւնաբեր մէկ ճիւղին քայ կը լսայ հարկաւոր սեղեկութիւններն առնել, նշյն լրադրին ձեռօրվ: Ազգասիրին դատաստանները բաւական ազտու են, արձակ ու առը թէ գոյնելու և թէ, բայց իմանները մէջ, ուսկան անտարկդյու չեղմնակը քանիք պիտի ունեցած ըլլայ որ առ ապահանս լըսալին օգտիւ գործառաւիլը՝ անմեղի մը չը-պի, եւ կամ ըլլայ ինչ շահին աւելի սրբաթիւնը խափելու խոյե, կամ միա-բռնակոն ու եղացրահանութրոյ կապը ևոյն, անտա-րակըս, կը սենք, չեղինակն առ պահանջնեալ հոն-դամնեաց միա կը գնե: Խել իր լցուին մշյն ինն գանի ու խալացիւն է, եւ անցացւոց ընութեանը համաձայն նախութիւններով ու առանիներով զոր-դարու ած: մէջը բանակեր մարդու մը մասնաւթիւնն արժանի զանայոն խոսքի կամ բարի զիւաեր կը գտնեուին: Կոյնութէն նոր շինուած կամ բարդած բա-ու երած մէջ մասին վայ լցուադիտուկն աշխոյց կամ յաջուղկութիւն մը կ'երիւց: Ասմակ լրադրի մը կը բաշնանք որ օք քոն վզը աւելի յարդարուն հոցկրբաւութիւն ու նորանոր կուսարելութիւններ սասանայոց շարունակի և իր յարդը՝ բնակես որ պէտք է են, ամենէն ճանացուի: Վզգասիրին թէ յա-ւաճուան աշխարհաբարեն եւ թէ զրտարեն մա-մէկ համառօտ հասու աններ հայ զնեւ պատշաճ կը սեպենք, որպէս առեւ մեր կողմանց ընթիւ բցութիւնը քի ծանօթ ըլլարվ: Շետաքբրութեամի կ'ալզն անմնել:

11. Логарифмические (Логарифмическая, логарифмический) :

፩፻፲፭

— Խնդրու և գումարես հարցը և՛ լի ըստ ու պայման քեզ
հղթեաց բացաւու Հնդկաստանի արքուու պատուի պատահ
ըստ ու այլ զիմելիքներու ուրագ։ Յօրոց մեջու իրեւու թէ
այդ է, արքակի, զար վաստենի ի առաջացութ թոյն ի ու զ
զորութ քնութ զամանակ ծախս արտքուը յայն է կերպ կ
ուստարաքիւն Ընդդիական Հնդկաստանի վաճառական ի
զրաւելու զամանակուութ է ու այս է ամբունակ պար ի ու
զիմելիքներու առ բացաւու, և մեւն ի եկեղան ու մաս իրեւ
սոցցուց, ի այս միայն գարձութեար զաւորութեար իւն
մէ արքեան հաւաքր մեծ ամեն բարեկարգ առաջարկ է առաջ
ան և համեմետն Ծագութիւն ի Հնդկաստան, և զարգա
ւու շնչեր, եթէ ու յարաց վաստակեցն և շարժակ
տաների ը շոշեկան։ Ավագեց, Հայոց Բ. թիւ 83.

ԳԵՐԱՎՈՒՅՆԸ հասավարաւ մեխնը իսկզբանեւ միքր
ընկեցիկ տղոց վրայ անհամառմ օրէնքներ գրած
էր: Առաջ 1790ին մեկդի գրաւելին ևս ևս այ կա-
մաց կամաց 40 նոր օրէնք, գիտու ու շրջարկրական-
ներ տրուեցնու, բայց վերջիններն այ բաւական չըլ-
լազոր 1847ին Տիրապետ պաշտօնեան մուրզիկ գրաւ,
որ առ նիւթիս վրոց նոր օրէնքորու ժեխ մը մատճեն-
տեն բան մը չեղած մերքին յեղափոխավեժի նը վրայ
հասաւ: Բայց նոր պաշտօնեաններն այ տար մասդիր
ը բարձր պինդ ուսուած նորեւն վիճակապրական ծանօ-
թութիւններ ժաղդիլ ուսուն, մարդիկ աւ որոշ յին
որ ասար վրոց մատճեն: Քիչ մը յատակ (Յունիսին)
ասմակ առ նիւթիս վրոց երկու հասար զիբք մը հաս-
տարակեցին, առաջնին մէջ իրենց խառաններն ու-
տիդի կուրթիւնները գրած են: Իսկ երկրորդին մը ջ
ննութիւնափառ դ. Գոհանացուպեանին մէկ կուղակէն
սկսած՝ առ նիւթիս մերաբերեայ պատմական, օ-
րենորաքահան ու վիճակագրական արձանագիրներու
գեղվացիկ հաւաքում մը կու տան, որոնց մէջ այսէ
կ'երեւաց թէ ինչչափ աշխատած են երեղեցին ու-
տիրութիւնը որ առ նիւթիս մէջ կերպառառներու
կազմուե պակաս հոգ ացողութեան տեղ լը լցունեն:

Երեք կերպ լնկեցիկ աղաս կոյ Պարքիս: Առէ ա-
նանի աղասք զրբներ իրենց ծնողը Տիրամարտուց կոս
տան, եւ ըստ մեծի մասն շրջում գործանի (առաջն
մը մէջ պնդում): Երկորորդ որդեր՝ որոնք ու հայու-
մայու ուժին, եւ իրենց աղասքականները զիրենք չեն
ընդունիր: Երրորդ անանի աղասք զրոնք իրենց
աղ բառ մայրերնին հիամդանոցի մը մէջ ծնունդում
լոյն Տիրամարտուցին մէջ կը թողուն որ մէծնուն: Տզա-
տանու Տիր անկանունիւրու ժիրւը Տիրն 152 հատ է
յանաշաբացն շատ աւելի եր:

Տեղ որ ապաբ Հիւանդ կամ շատ տկար եւ իւած

Հասարակ շամփեն շատ տէքի է, որովհետեւ անհարթ է որ եղած հայացողոթիւնները իրենց բան մօրք հսկացաւ թեան տեղը բան: Ընկեցիկ ողջ թիւ ը ապրին փայտ վայ 27,000, ուստի 12 տարւան մէջ 312,000 լ. որդ՝ թէ որ հասարակ Գալզիա մենակացերուն շանկին նայելու ըլլանք՝ որդաք էր որ ապաց 233,650ը իրենց տառաւերիւն տարւայն հանեւնն, ուր որ անոր համիտաւակ չինեաւ տեսանց որ աս տար օր համագումարուն թիւը մինակ 100,087 լ. Բայց հարկաւ ասոր վայ պէսոյ և աւելցրենի տարին փայտ վայ 3000 ալ, որովհետեւ պայտափ մը սառադիք կ'երթ, թէ որ համիւրու ըլլանք ոն ապարտ ալ, զորնք իրենց բռն ձնութքը, կամ անսունեւը կոմ անլաւակ գերթառաւաները իրենց որդէգրած են, եւ աս թիւը 12 տարի կրթնելով՝ 36,000 է' կ'երթ, ասոնց մէժին մեռնացերուն համական թիւն ալ հանելով՝ 28,000 մը կը մնայ, եւ ասանկով իրաք 12երարդ տարւայն հանեաց ողջոց թիւը՝ 128,000 է' ըլլայ: Բայց որ թիւը՝ մանկութեահա ցանկին հաշումն կրկնութ չէ, որն որ Դարպիսայի աեւզութեան մէծ ողաքիւ ու պարծանք է, ասկայն մէծ ալ ճգանց եւ աշխատութեան պատուղ:

Գաղղիակի բնկեցիկ առաջ կրթութեան կամ բարսոց նայեանք նշ՝ զարմանարի երեւ ոյժ մը կը տեսնեակը ըսկեցիք տղոց մէրիւ մէկայ տղոց իւու ցն հետ իբրև 1 առ 337/10 կը համեմատի ուստի աչ բանեւրու մէրամարտ թեան և այն՝ զատապրատած յանցուոր բնկեցիկ առց թիւը ուրիշ նշանակիս յանցուորներուն թուցն հետ մէջ նշն 1—337/10 համեմատաթիւնն ունի։ Ախալգունդը ալ չիկրնար սեպուիլ, որովհետեւ ծննդեան միջակագրութիւնն ու յանցաւորոց միջակագրութիւնն զամ զատապրատներու մէջ, կը բայ։ Մի միայն մէկուութիւնն առ կրնայ ըլլալ որ ընկեցիկ տղաք ըստ մէծի մասն դեղբու մէջ ցրուած ըլլալով՝ քաղաքներու ապահովութիւնն հնուու կը որահուին։

Բայց աս խելք աղջոց դապիկոցի մէջ ուրիշ բահճամբ կը պատրաստուի: Ես զի՞ն ան զի՞ն կալուածի տէր մորդիկ տէ զի՞ր կ'որչին ու հարկաւոր բաներ պէ չափութիւն իրեւ: Թէ: Հնի ընկեցիկ տրոց գտաղթ տկաւ սուվմիւն մը կը զնեն, վրանին լսու մ.ձի մասին եկեւ: Դեցական մը տեսուչ գնելոց, որ կարդի կանոնին տակ կրթութիւն, մասկութիւնն արուեստ սորզին: Կրօք ալ երկիրը ծախին: Կը յուսոցափ որ ասմակ խելացի, մարդասիրական ու հասարակաց օշտակար բանի մը պտուղը չուտով պիտօք երթեայ: Ասկէյ լսու նցեւ տղջը կրթութեան համար զննական բան ծառածան են կատալուրութեան իշլցնուել զրուած վերցիշեալ մարդիկը: Ե մասնաւորի առոր ճար մը պիտուած են որ առաք 12 տարեկան ըրազէն եւ ազգ անմիջապէս արձակ թող շորտուն, որովէս զի ըրըսս որ գեշա ինի ներկու մէջ կիման: Բայց իրենց առաջնորդութիւնները զեր խորչքամսցին առ մէւ որիս որ եյլ, որովէս զի հաստատութիւն ընդունի:

Figure 1. The data.

Unfinished business:

(*Congressional Record*, 8 Dec. 1934, 30, pp. 321)

Գ. Առաջինը՝ Երկրորդ օրը առաջանց կամքի կը Գեղարք կանչել տառը, ու բուհ Հարթը Փերպիտ ու առաջ: Տղան բարեկարգին ձեռքը առև առել պազճերը՝ եր շարհակայութիւն յարձելին Լաւ պատրիոր հորը տառը վաղից: Եղբայրի բաժնին մաս հասու եւ՛ պատու հանեն մեռն որ հոգը խո-
ր շ. ու ծիստէն երած թունէր մոխ կը ցացնէր որ խոհանոցը կեցակու եւ պատրաստ: Վար-
սուկ խոցը մաս, եւ Հարթը Փերպիտը աշխատի քոյ կորզու շարեց: Երած հորը ներ մոռ պարփ աշխատը բար որդումիւն քահեկանութիւն ծառ: Կուան աշխատը զարմաներէն բայց եւ ես դառ ու մերէն բարս ձախուն մը պար: Առաջի պար
առ պատրիոր տառը ու պատու որպատ:

առ պատճենութեան վեցից որ գոյացաւ բարեւ։
Մէ հօրը, կրծու հասկածի որ պատճիս դարձ
մը զօրիած բայց, պատահանաւեց մէկողը։ Եկ, չէ
Գիտու որ զգացիկ թաշուն մը մեր անսահման մէջ
կ'երքէք, ուստի ոնք թաշունն ինձի առ ոտանիք զրու-
նեց տառաւ, և կրծ ինչ Նախանած նոյն թաշունն
երբեւ զարդիր ձեռք տառւ զիս եղածանիկ թիւին
Հայութ առ առ ինձին առ առանձին։

Օխո կը խօսի ինչ, պիտի համացարձես ու
առ վայրի կառացիք առաջնորդ ընթաց, ե-
թե առաջնորդ մէջ պահանջ առան

Ա, ոյնպէս չե, բռն աղմէ, Առաւոտ բնձ
տրի, զարմանափ կերպով մը զանել տուա, Ե
սկսած մանաւան պատմել ինչ կերպով գանձեց
որու վայ ծերը սաստի ու բախտավաշ. Առաջ ց
անու կայ կայ կայ կայ.

Արքա առ մի հոգեն ան եղան որ պրդայն պատշաճ
զգացած ժիւել ասց ։ Դերձանին, կոյակարին ու մեր
միջնութիւն հայութ հայրեա որ եղան բաներն ապասպեց
վայրու անհամերան թէ և ամեւ միշտ բանառ պրեկրոն Հը^մ
մի կ' երեւոց կը անցեր որ Երջ պիտի բինաց ։ Եթէ ո
ամեն բան պատրաստած եցաւ, հայր կիւր տաւ կու
ու առ պրդիւ տարւ, ու պրտասը տրվելու համա-

